



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



4717

Talhu  
1853



ԳԼՈՒԽ

39

ԵԿԵՂԵՑՏՈՅՑ

ԿԱՄ

ՀՐԱՄԱՆ ԵԿԵՂԵՑՏՈՅՑ  
ՊԱՀԱՆՁՄՈՒՆՔՆԵՐԸ

Ե-ՎՐԵՒԹԻՒՆ ՊԱՀ-Ն Է ԵԿԵՂԵՑՏՈՅՑ :  
Եփես . Ե . 23 :

ԵՐԿՐՈՒԴ ՏՊԱԳՐՈՒԹՈՒՆ

2001

ԿՈՍԵՎԵՇՈՒՊՈՒ

ՏՏՎԱՐԱՆ Ա . Պ . ԶԵՐԵՎԱՆ

1853

282

4 - 64



- 282  
4 - 64

Գ Լ Ո Ւ Խ

Ե Կ Ե Պ Ե Յ Տ Ա Յ

Կ Ա Մ

Հ Ա Ռ ՈՎ Մ Ա Յ Ի Ե Կ Ե Դ Ե Յ Տ Ի Ն

Պ Ա Հ Ա Ն Ձ Մ Ո Ւ Ն Ք Ն Ե Բ Ը

Ե - Վ Ի Ր Ե Մ Ա Յ Պ Ա Յ Ի Խ Ե Վ Ե Մ Ա Յ :

Ե Վ Ի Խ Ա . Ե . 23 :

---

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ն

---



Կ Ա Ռ ՈՎ Մ Ա Յ Պ Ա Յ Ի Խ Ե Վ Ե Մ Ա Յ

Դ Տ Պ Ա Ր Ա Ն Ի Ա . Պ . Զ Ե Ր Զ Ի Ն Ի

1855



39122-67

Ամենուն յայտնի է՝ որ Հռովմայի Պապը իրեն  
համար կ'ըսէ՝ թէ ինքը տիեզերական եպիսկոպոս,  
բոլոր եկեղեցիներուն գլուխ , ու աշխարհքին մէջ  
Քրիստոսի փոխանորդն է , որուն բոլոր մարդիկ  
ինչպէս որ Քրիստոսին կը նազանդին անանկ ալ ի-  
րեն նազանդութիւն ցուցընելու կապուած են : Ա-  
սոնք շատ բարձր խնդիրներ կամ պահանջմունքներ  
են որ իրեն կը սեփականէ . ու թէ որ Ճշմարիտ  
են՝ շատ հարկաւոր է որ բոլոր աշխարհք գիտնայ  
անոնց Ճշմարտութիւնը : Ասոնք բարձր պահանջ-  
մունքներ են ասանկ մէկ մահկանացու մարդու մը-  
ընելու , ու մենք իրաւունք ունինք անոնց Ճշմարիտ  
ըլլալուն վրայ խիստ յայտնի վկայութիւն փնտռել :  
Ո՞հայն մէկ մարդու մը իրեն համար զըստցածը ,  
այսինքն՝ Ես աշխարհքին մէջը Քրիստոսի փոխա-  
նորդն եմ ըսելը , բաւական չէ մեզ հաճեցընելու :  
Ո՞ենք աղէկ գիտենք՝ որ աշխարհքիս մէջ խարէ-  
ութենէն ՚ի զատ ուրիշ հասարակ բան չկայ , ու  
մարդիկ միշտ ինչ որ չեն՝ ան ենք կ'ըսեն : “Եակ  
գիտենք որ մեր Փրկիչը ու առաքեալները մեզ սուտ  
քրիստոսներու՝ սուտ մարդարէներու՝ և սուտ վար-  
դապետներու դէմ զգուշացուցին . ու յայտնի ը-  
սին որ մենք ամէն հոգիի չչաւատանք , հապա քըն-  
նենք ան հոգիները ու նայինք թէ արդեօք անոնք  
Աստուծմէ՞ են :

Թէ որ ամէն Ես Քրիստոսի անունովը եկած եմ ըսողներուն հաւատալու ըլլանք , պէտք է դրեթէ բոլոր խարերաներուն ու հերետիկոսներուն հաւատալ : Ամենենին պարտականութիւն չունինք մենք ասանկ մէկ բանի մը մէջ մէկ մարդու մը լոկ իսուքը ընդունել . մեր իրաւունքը ու պարտքը ան է որ անոր վկայութիւնները փնտռենք : Պապը մեզի կու գայ ու կը պահանջէ որ ընդունենք՝ թէ ինքը երկրի վրայ Քրիստոսի փոխանորդն է : Աս իր պահանջմանը Ճշմարիտ ըլլալուն հաւատալէն առաջ , մեզի հարկաւոր է անոր վկայութիւնները փորձել ու քննել : Երդեօք աս պահանջմանը Ճշմարիտ պատճառները ի՞նչ են : Քանզի թէ որ ինքը չկը նայ յայտնի ցուցընել որ ասանկ զօրութիւն մը իրեն տրուած է , ան ատենը խարերայ ու մոլոր ցուցիչ մէկի մը պէս պէտք է մերժել զինքը . ու անոր սպառնալիքներէն կամ բանադրանքներէն ամենենին վախնալու բան մը չունինք : Ո՞եզի դէմ շատ երկիւղալի բաներ կրնայ զըուցել , ու Զեզ ամէնքդ ալ դժոխքը կը խրկեմ ըսելով՝ կրնայ սպառնալիք ընել , բայց տակաւին ինքը մեզի պէս տկար ու անզօր մէկն է . ու ան սպառնալիքներն ալ շունչ մը առնելու չափ հովեն աւելի ծանրութիւն չունին :

Աւրեմն ան իրեն սեփականած պահանջմունքները ի՞նչ բանի վրայ կը դնէ : Կ'ըսէ թէ , Պետրոս՝ առաքեալներուն գլուխ կարգադրուած էր , ու եկեղեցին տիեզերական եպիսկոպոսը . ու մենք Պապերս ալ անոր յաջորդներն ենք : Աս զըուց-

ուածքին մէջը երկու բան կայ . մէյմը՝ որ Պետրոս առաքելոց գլուխը կարգադրուած էր , ու մէյմ'ալ՝ որ Պապերը Պետրոսին յաջորդներն են : Յայտնի է որ աս երկու խնդիրները իրարմէ բոլորովին զատ բաներ են՝ ու թէև հաստատուելու ըլլար ալ թէ Պետրոս առաքելոց գլուխն էր , ան ատենը անդամ՝ Հռովմայի Պապերը Պետրոսի օրինաւոր յաջորդներն ըլլալը ամենելին չպիտի երեար : Ի՞նչպէս գիտենք թէ Պետրոս յաջորդներ ունենալու էր . երկրորդ ովլ ըստ մեղի որ Հռովմայի եպիսկոպոսներէն պիտի ըլլան աս յաջորդները , քան թէ Երուսաղէմի՝ կամ Ենտիոքի՝ և կամ Եփիսոսի եպիսկոպոսներէն :

Բայց նախ ասիկայ պէտք է վնտուել , թէ արդեօք ‘Քրիստոս’ Պետրոսը առաքելոց գլուխ ըրան :

Պապականներուն առաջին քերած վկայութիւնը մեր Տէրոջը Պետրոսին ըստ աս խօսքն է : (Մատթ . ԺՂ . 18 : ) “Եւ ես քեզի կ'ըսեմ որ Դուն Պետրոս ( Վէտ ) ես , ու աս վէմին վրայ պիտի շնորհ իմ եկեղեցիս , և դժոխքին դոները անիկայ պիտի չյաղթեն” :

Պետրոս քիչ մը ժամանակ առաջ զրուցեր էր թէ , “Դուն ես Քրիստոս՝ կենդանի Եսաուծոյ Արդին” : Հիմա խնդիրը աս է՝ թէ մեր Փրկիչը Պետրոսին համար ուղեց ըսելոր ինքը ան վէմն է՝ որուն վրայ եկեղեցին կը կայնի , ու “Եսր Կտակարանին շինութեանը հիմն ։ Եմենեին մէկն ալ չկրնար հաւատալ որ Քրիստոս անոր ( Պետրոսին ) համար ուղեց ըսել թէ եկեղեցիին հիմն է . ինչու

որ Պօղոս կ'ըսէ . (ա Կորն . դ . 11 .) «ՈՇեկը ալ  
ուրիշ հիմ չկրնար դնել դրուածէն ՚ի զատ , որ է  
Յիսուս Քրիստոս» : Ուստի Ճշմարտապէս եկեղեց-  
ին միայն մեկ հիմ մը ունի , ու ան ալ Քրիս-  
տոս է : Աակայն երկրորդական մտքով կրնայ ու-  
րիշ հիմեր ալ ըլլալ . ինչպէս Պօղոս կ'ըսէ , (Գյաղ.  
բ . 9 : ) «Յակոբոս՝ ու Կեփաս՝ և Յովհաննէսը՝  
որոնք սիւներ սեպուած էին» : Ու Եփեսացւոց  
ալ կ'ըսէ . (բ . 20 .) «Եռաքեալներուն ու Մար-  
գարէներուն հիմին վրայ շինուած է+ , որ անոք  
անկիւնին գլուխը Յիսուս Քրիստոսն է» :

Առ երկու տեղին մեջն ալ յայտնապէս առա-  
քեալներուն խրատները ու վարդապետութիւններն  
են ան հիմերը՝ որոնց վրայ կը խօսի Պօղոս , ու չէ  
թէ Ճշմարտապէս բուն իրենք առաքեալները : Ա-  
նոնց խոստովանած Ճշմարտութիւնն է՝ որ հիմի մը  
կամ սիւնի մը պէս եկեղեցին իր վրայ կը բռնէ ,  
և ոչ թէ իրենց պաշտօնատարութեան աստիճանը  
կամ մեծութիւնը . նմանապէս Պետրոսի դաւա-  
նած ան Ճշմարտութիւնն էր՝ թէ «Դրուն ես Քրիս-  
տոս՝ կենդանի Աստուծոյ Որդին» , որ Քրիս-  
տոս վէմ կոչեց՝ որուն վրայ իր եկեղեցին պիտի շի-  
նուէր , և ոչ թէ Պետրոս ինքը : Ասանկ կը բա-  
ցատրէ աս տունը նաև սուրբն Օդոստինոս՝ հայ-  
րերուն մեկը՝ որն որ Հռովմայի եկեղեցին ալ կ'ըն-  
դունէ : «Դրուն ես Պետրոս , ու ատ վէմին վրայ  
որ դուն խօստովանեցար , ատ վէմին վրայ որ դուն  
ճանչցար , ըսելով թէ՝ «Դրուն ես Քրիստոս՝ կեն-  
դանի Աստուծոյ Որդին» , իմ եկեղեցիս պիտի շի-

նեմ. ևս քեզ իմ վրաս պիտի կանգնեցընեմ, ու  
ոչ զիս քու վրադ”:

Դ' նշ մեկնութիւն որ տանք աս տանը՝ թէ սուրբն  
Օգոստինոսին ըսածին հետևինք որ եկեղեցիին ա-  
մենայարդի հայրերուն մեկն է, և թէ ուրիշ մեկ-  
նութիւն ուղենք առնել, բոլորս ալ ասոր պէտք է  
միաբանինք, թէ մեր Փրկիչը ըսել չուզեց որ ի-  
բաւցընէ իր եկեղեցին Պետրոս առաքեալին պէս  
մեկ տկար ու անզօր հիմի մը վրայ շինէ, որուն  
տկար ու անհաստատ մեկն ըլլալը քանի քանի ան-  
դամ ցուցուցած է. անդամ մը՝ իր հաւատքին  
տկարութեամբը ծովին վրայ քալելու աշխատած ա-  
տենը. մէյմ'ալ՝ երբոր ինքը կը ջանար Վրիստոս  
համոզելու որ մեղքի համար ինքզինքը պատարագ  
չընէ, ու Վրիստոս չախեց անիկայ՝ ըսելով. “Ե-  
տիս դնա Անտանայ, ինձի գայթակղութիւն ես  
դուն. ինչու որ Աստուծոյ բաները չես մտածեր,  
հապա մարդոց բաները”. ու մէյմ'ալ երբոր իր  
հերը երդումներով ու անէճքներով ուրացաւ:  
Աւ անդամ մըն ալ՝ Վրիստոսի մեռնելէն խել մը  
ժամանակ ետեւ, որ ատեն՝ պապականներուն կար-  
ծեօքը իր Աթոռին վրայ հաստատուած պիտի ըլ-  
լար, հեթանոս հաւատացեալներուն հետ մէկտեղ  
կեղծաւորութիւն ըրաւ. ու Պօղոս՝ Գյաղ. թ.  
11 համարին մէջը կ'ըսէ թէ, “Ես անոր դէմ  
կեցայ. որովհետեւ ինքը մեղադրուելու էր”: Եւ  
ահա ասով կրնանք վկայել մենք որ ինքը տկար ու  
սխալական մարդ մըն էր:

Հօժարութեամբ կը խոստովանինք մենք, թէ

Պիետրոս՝ Յիսուս Քրիստոսի աշխատաւոր ու ընտիր առաքեալն էր, ու աշխարհքին մէջը աւետարանը տարածելու գործիքներուն շատ երևելի մէկն էր: Իրմով եղաւ աւետարանին առաջին քարոզութիւնը՝ Քրիստոսի մեռնելէն ետքը, առաջ ճրբեաներուն ու ետքը ճեթանոսներուն: ու ինքը միշտ պատրաստ էր Քրիստոսի անուանը համար աշխատելու ու նեղութիւն կրելու: Բայց սակայն ինքը լոկ մարդ մըն էր, ու ինչպէս իր պատմութիւնը կը վկայէ՝ սխալական մարդ մը: և ամենեին մէկը չկրնար կարծել թէ ինքը եկեղեցիին ճշմարիտ հիմը ըլլայ: Անը գիտցած մի միայն հիմը Քրիստոս է: ու Պօղոս ըսաւ՝ ինչպէս որ առաջ ըսինք, “Անէկը ալ ուրիշ հիմ չկրնար դնել գըրուածէն ՚ի զատ, որ է Յիսուս Քրիստոս”:

Թաէ որ կրնանք Պիետրոսը եկեղեցիին հիմը կոչել, ուրեմն Յակոբոսը ու Յովհաննէսը՝ (Պատղ. բ. 9.) ու նաև բոլոր մարդարէներն ալ հիմեր են (Եփէս. բ. 20: ) Աս այլաբանական մտքովս անոնք հիմեր կրնան ըլլաւ: այսինքն՝ անոնց զրուցած կամ դրած խօսքերը որ ճողւոյն Արքոյ անսխալելի առաջնորդութեամբն էին, մեր հաւատքին հիմը կրնան ըլլաւ: ինչպէս որ անանկ ալ են: Աակայն աս մասին Պիետրոս՝ միւս առաքնեալներուն վրայ դերագոյն իշխանութիւն մը չունի: Անոնք բոլորը մէկ տեղ աս մոոքս հիմեր կ'ըսուին, ու Աստուծոյ խօսքին մէջը մէկ տուն մը չգտնուիր որ աս մասին Պիետրոսին մէկ յատուկ իշխանութիւն մը տուած ըլլայ: Թաէ որ ասանկ մէկ տուն մը կայ, թող առաջ բերուի:

Պապականներուն երկրորդ բերած վկայութիւնը  
Մատֆիլ . Ժղ . 19 Համարն է , ուր որ Վրիստոս  
Պետրոսին կ'ըսէ . “Ու երկնից թագաւորութեան  
բանալինները քեզի պիտի տամ . և ի՞նչ որ երկրի  
վրայ կապես , երկինքին մէջ կապուած պիտի ըլ-  
լայ . ու ի՞նչ որ երկրի վրայ արձակես , երկինքին  
մէջ արձակուած պիտի ըլլայ” :

Բանլիքնները իշխանութեան նշան են . ու յայտնի  
է որ բանլիքններուն տալը , ու կապելու և արձրկե-  
լու իշխանութիւն տալը , մի և նոյն բան են : Բայց  
աս իշխանութիւնը միօրինակ բոլոր առաքեալներուն  
ալ տրուեցաւ , ինչպէս որ Մատֆիլ . Ժղ . Գլ . 18  
Համարէն կը տեսնանք . ուրտեղ բոլոր աշակերտ-  
ներուն մէկտեղ նոյն զրուցած խօսքին պէս կը զրու-  
ցէ . “Երկրի վրայ ի՞նչ որ կապէք , երկինքի մէջ  
կապուած պիտի ըլլայ . ու երկրի վրայ ի՞նչ որ ար-  
ձակէք , երկինքի մէջ արձակուած պիտի ըլլայ” : Ու  
նաև Յովհ . ի . 23 , ուրտեղ Վրիստոս ըսաւ բոլոր  
իր աշակերտներուն “Որոնց որ մեղքերը թողուք ,  
թողուած ըլլայ անոնց . և որոնց որ մեղքերը ետ  
բոնէք , բոնուած ըլլայ” , որ կապելուն ու արձր-  
կելուն պէս նոյն բանը կը նշանակէ : Հիմա մեր  
Փրկիչը ինչ իշխանութիւն որ Պետրոսին տուաւ ,  
յայտնի է որ Ճիշտ նոյն զօրութիւնը նոյն զրուցած  
խօսքերով տասներկու աշակերտներուն ալ տրուե-  
ցաւ . անոր Համար անօդուտ բան է առ մէկ տուն  
բանը վկայութիւն բերելը՝ թէ Պետրոսին զերա-  
գոյն իշխանութիւն մը տրուած էր առաքեալներուն  
մէջը :

Աս տետրակը կարդացողը պիտի զարմանայ երբոր գիտնայ թէ պապադաւանները՝ ալ ուրիշ բան չունին Աստուածաշունչէն վկայութիւն բերելու իւրենց այսչափ խիստ հաստատած բանին համար, թէ Քրիստոս՝ Պետրոսը երկրի վրայ իր փոխանորդը ու քոլոր առաքելոց գլուխ կարգած է : Այսկայն առանկ է՝ ուրիշ վկայութիւն չունին, և ինչպէս տկար ու անզօր է ան իրենց ունեցած հիմք ասանկ բան մը հաստատելու :

Հիմա թէ որ մէկ քանի պատահած բաները փորձելու ըլլանք, յայտնի կը ցուցընեն մեզի անոնք՝ թէ Պետրոս առաքելոց գլուխ չէր կրնար ըլլալ :

Երբոր առաքեալները Քրիստոսի եկան (Վատլ. Ժը. 1) ու հարցուցին թէ՝ “Ով է մեծ երկնից թագաւորութեանը մէջ”, թէ որ մեր Փրկիչը առաջմանէ Պետրոսը երկրի վրայ իր տեղը փոխանորդ դրած ըլլար՝ ինչպէս որ պապականները կը հաստատեն, ինչո՞ւ համար պատասխան չտուաւ թէ՝ “Իմ միտքս չհասկըցաք երբոր Պետրոսին ըսի՝ Աս վէմին վրայ իմ եկեղեցիս պիտի շինեմ, թէ ան ձեր մէջը մեծ պիտի ըլլայ, ու աշխարհի վրայ իմ թագաւորութեանս մէջ առաջինը” : Ու երբոր Յակոբոսը ու Յովհաննէսը ու իրենց մայրը Յիսուսի եկան (Վատլ. ի. 20, 21: Վար. ժ. 35, 37,) իր թագաւորութեանը մէջ ամէնէն բարձր տեղը կամ պաշտօնը ինդրելու համար, որ Ճիշդան տեղին նման էր՝ որ պապականները կը պնդեն թէ Պետրոսը ունէր, ինչո՞ւ համար չպատասխանեց՝ թէ

“Ետ բանը աննարին է . ես ան տեղը արդէն մէկ ուրիշի մը տուած եմ , այսինքն՝ Պետրոսին” :

Սակայն աս տեսակ պատասխաններ ընելուն տեղը , որ անշուշտ պիտի ընէր՝ թէ որ պապականներուն կարծիքը ճշմարիտ եղած ըլլար , աս երկու խնդիրներուն մէջն ալ իր պատասխանը ըստ ամենայնի հակառակն է իրենց ունեցած կարծիքին . ու աս բանին վրայ ունեցած գաղափարներնուն բոլորովին ներհակն է : Ինքը կը ջանայ որ անոնց ցուցընէ թէ անոնց մէջը ամեննեին առաջին ու վերջին չպիտի ըլլայ , հապա կատարեալ հաւասարութիւն մը : Ինքը անոնց մէջ տեղը տղայ մը դրաւ (Վատիկ. ժը . 2 , 4) ու ըսաւ . “Ո՛վ որ իր անձը աս տղուն պէս խոնարհեցընէ , անիկայ է մեծ երկնից թագաւորութեանը մէջ” : Քրիստոսի ցուցուցած աս Ճամբան՝ Հռովմայի Պապին բռնած Ճամբայէն շատ տարբեր է , Աստուծոյ արքայութեան մէջը մեծութիւն ստանալու համար . երբոր Յակոբոսը ու Յովհաննեսը ան անվայել խնդիրը ըրին , մեր Փրկիչին իր աշակերտներուն զրուցած խօսքը շատ առաւելներհակ է պապականներուն Պետրոսի մեծութեանը վրայ ունեցած կարծեացը : “Դիտէք որ ազգաց իշխան սեպուածները կը տիրեն անոնց , և մեծամեծները կ'իշխեն անոնց . Բայց ձեր մէջը անանկ պիտի չըլլայ . հապա ձեզմէ ով որ մեծ ըլլալ կ'ուզէ , անիկայ ձեր սպասաւորը ըլլայ . ու ձեզմէ ով առաջին ըլլալ կ'ուզէ , անիկայ ամենուն ծառայ ըլլայ” : ( Վատիկ . ժ . 42—44 : ) Աեր Փրկիչը ան Հռովմայի ունեցած բարձր իշխանութիւնը առաջ

ջուց տեսած ըլլալով՝ կարելի է թէ դիտմամբ առ  
խօսքը ըստ՝ որ ան խնդիրը բոլորովին հանդարտե-  
ցընէ, ու ցուցընէ թէ ինտոր ամեն բանի մէջ Հռ-  
ովմայի եկեղեցին հոգին ու վարքը աւետարանին  
պատուիրանքներուն ու հոգին ներհակ է : Հե-  
թանոսներուն մէջը իշխաններ ու մեծամեծ մար-  
դիկներ կային՝ որոնք իշխելու զօրութիւն ունեին.  
ու թէ որ Պետրոս՝ առաքելոց իշխանը կամ գլուխը  
եղած ըլլար, բոլոր մարդոց խիղճերուն մարմիննե-  
րուն ու հոգիններուն վրայ իշխանութիւն ունենա-  
լով՝ որ Հռովմայի եկեղեցին իրեն կը սեփականէ,  
իրաւցընէ մեր Փրկիչը ամեննեին չպիտի կրնար զրու-  
ցել՝ “Բայց ձեր մէջը անանկ պիտի չըլլայ” : Եւ-  
խարհքիս մէջը ամեննեին մէկ աղգի մը մէջ չկար  
ոչ Հեթանոսին ու ոչ Հռեին՝ աւելի կատար-  
եալ տիրապետական իշխանութիւն մը, ինչպէս ան  
Հռովմայի եկեղեցինը՝ որ կը պարծի հաւատաց-  
եալներուն մարմիններուն ու հոգիններուն վրայ ու-  
նենալ : Երդեօք ասկից աւելի բան զրուցուելու  
կարօտութիւն կայ՝ աս բանը ըստ ամենայնի Վրիս-  
տոսի ըսածին ներհակ ըլլալը ցուցընելու համար,  
որ ինքը իր աշակերտներուն մէջը ինչպէս կը վայլեր  
ըլլալ, զրուցեր էր : Ենոնց մէջը մեծ ու պղտիկ  
չկար, բոլորն ալ մէկզմէկու հաւասար էին . ու  
հարկաւ Պետրոս անոնց գլուխը չէր :

Սակայն աս բանը առաւել յայտնի է բուն ի-  
րենց վարքէն, Վրիստոսի մեռնելէն ու յարութիւն  
առնելէն ետքը :

Պետրոս ինքը ամեննեին ասանկ մէկ մեծութիւն

մը չպահանջեց՝ ինչպէս որ Պապը հիմա այնչափ բարձրածայն կը պահանջէ : Բուն իր նամակներուն մէջը ինքը զինքը լոկ Յիսուսի Քրիստոսի «առաքեալը ու ծառան» կը կանչէ . ու տեղ մըն ալ ինքը կ'ըսէ , (ա Պէտք . ե . 1 : ) «Զեր մէջը եղող երեցներուն կ'աղաջնմ՝ ես ալ անոնց պէս երեց ըլլալով»: Որչափ տարբերէ աս գրութեան եղանակը ան Պապերուն դուրս խրկած կոնդակներուն եղանակէն , որոնց մէջը ինքը ինքնին «Քրիստոսի փոխանորդը կը կանչեն , ուրիշ ասոր նման անուններով»: Ճշմարիտ է որ երբեմն շատ խոնարհական անուններ կը գործածեն մասնաւոր դիտաւորութիւններու համար . ինչպէս՝ Օառայ ծառայիցն Աստուծոյ , և այլն . բայց թէ որ ուրիշները աս անուններովը կանչէին զիրենք , սաստիկ պատուհաս կը կրէին ան իրենց գործած յանցանքին համար :

Երդ՝ թէ որ մեր Փրկիչը՝ Պետրոս երկրի վրայ իր տեղը փոխանորդ ու առաքելոց մէջը մէծ կարգած ըլլար : անշուշտ ինքը իր թուղթերուն մէջը մէկ տեղ մը պիտի գրէր , որ առաւել յարդ ու պատիւ ստանար : Աակայն մէկ վանկ մը չգտնուիր՝ ոչ իր նամակներուն մէջը , ու ոչ ալ իր զրուցածներուն մէջը որ Գործք Առաքելոց գրքին մէջը յիշատակուած են՝ որ իր ասանկ միտք ունենալը իմացընէ թէ ինքը ասանկ իշխանութիւն մը ունի , ինչպէս որ Հռովմայի եկեղեցին կու տայ անոր : Թէ որ ըսուելու ըլլայ որ աս բանը իր համեստութենէն ու իր Քրիստոնէական խոնարհութենէն առաջ եկած է , ան ատենը ես կը պատասխանեմ թէ գոնէ

Ժիւս առաքեալներէն յոյս պիտի ունենայինք անոր մեծութեանը վրայօք լսելու . բայց ամենեին աս տեսակ բան մը անոնց գրուածներուն մէջը չդրտնուիր : Անոնք Պետրոսին ոչ Քրիստոսի փոխանորդը կամ եկեղեցիին գլուխը կամ ընդհանուր եւ պիսկոպոս կը կանչեն , ու ոչ ալ տեղ մը ասանկ աստիճանի մը արժանաւոր յարգութիւն կ'ընծայեն անոր : Երբոր մեր Փրկիչը անոնց հետ էր՝ կը գտնանք որ անոնք միշտ անոր Տէր ու Վարդապետ կը կանչեին , ու բոլոր հաւատոյ ու գաղտնի խորհուրդներու վերաբերեալ տարակուսելի խնդիրներու վրայօք խորհուրդ կը հարցընէին . սակայն ամենեին մէկ դիպուածով մը Պետրոսին մեծութիւնը ցուցընելու համար անանկ մէկ անուն մը չեն տարիքնեն . ու Քրիստոնէական վարդապետութեան կամ պարտականութեան վերաբերեալ բաներու վրայով ալ անոր խորհուրդ չեն հարցըներ , որպէս թէ Քրիստոս իրենց քովէն երթալէն ետև անիկայ իրենց գլուխը ու երկրի վրայ իրեն օրինաւոր փոխանորդը գրած կարծելով : Անդ հակառակն՝ անոնք միշտ անիկայ իրենց հետ հաւասար կը բռնէին . ինչպէս որ Ճշմարիտն ալ անանկ էր : Պօղոս կ'ըսէ՝ թէ ինքը իր քարոզութեան պաշտօնը մարդէ չառաւ , հապա Յիսուս Քրիստոսի յայտնութենէն : Ու նաև կ'ըսէ՝ թէ երբոր Յիսուս Քրիստոս կանչեց աւետարանը քարոզելու , (Գալա. առ. 17:) Երուսաղէմ չելաւ իրմէ առաջ եղող առաքեալներուն քովը՝ անոնցմէ իր պաշտօնը առնելու : Եւ մինչեւ որ իրեք տարի չքարոզեց , Երուսաղէմ չելաւ , ետքը

զնաց հոն՝ ու Պետրոսը և Յակոբոսը գտաւ ու  
տասնեւինդ օր անոնց քով կեցաւ : ( Գյաղ . թ .  
18 , 19 : )

Հիմա թէ որ Պետրոս եկեղեցին գլուխը ու  
Քրիստոսի փոխանորդը եղած ըլլար , անշուշտ Պօ-  
ղոսին պարտականութիւնը եղած պիտի ըլլար շիտակ  
անոր երթալ , ու անկէ իր պաշտօնը ու խրատները  
ընդունիլ : Բայց Ճշմարիտը ասանկ չէր . ու աս  
ժամանակ ինչ որ Պօղոսին Պետրոսին ու Յակո-  
բոսին մէջ տեղը խօսուեն էր , ինքը երկրորդ գլուխին  
մէջը մեղի կը զրուցէ . ( Գյաղ . թ . 6 . ) թէ անոնց  
հետ խօսելովը ինքը մէկ աւելի օգուտ մը կամ իշ-  
խանութիւն մը չընդունեց : Առ նաև Գյաղ . թ .  
11 կը զրուցէ , թէ ինքը ինչպէս Պետրոսին դէմ  
կեցաւ՝ իր կեղծաւորութիւնը մեղադրանքի արժանի  
ըլլալուն համար : Անտարակոյս աս խօսքէն չերեար  
թէ Պօղոս՝ Պետրոսը իրը ընդհանուր եպիսկոպոս ,  
ու Քրիստոսի փոխանորդ , և հաւատոյ վերաբեր-  
եալ բաներուն մէջը իրեւ թէ անսխալ դատաւոր  
մը ու պատգամախօս մը սեպեց :

“Եոյն առաքեալը կորնթացւոց թուղթին մէջը  
( թ Կորն . ժա . 5 . ) իրնն համար կը զրուցէ .  
“Քանզի ես ասանկ կը սեպեմ” որ ամենէն երեսելի  
առաքեալներէն բանով մընալ պակաս չեմ ” . որ շատ  
անձոռնի ու շատ ալ գոռող խօսքը մը ըրած պիտի  
ըլլար , թէ որ Պետրոս՝ Քրիստոսի փոխանորդը եղած  
ըլլար : Եւ թէ որ Հռովմայի կարտինալներուն , կամ  
ուրիշ եպիսկոպոսներուն , մէկը ասանկ զրուցելու  
ըլլայ Պապին թէ՝ Ես անանկ կը սեպեմ որ մէկ

բանով մը պակաս չեմ եկեղեցին մէջի ամէնէն մեծէն , անատենը խակոյն անիկայ ապստամբի մը պէս չպիտի՞ սեպուի , ու չպիտի՞ պատժուի :

Որչափ որ նար է , յայտնի է թէ Պօղոս՝ Պետրոսին գերագոյն իշխանութիւն ունենալը չխոստովանեցաւ . բայց կարելի է հարցուիլ թէ՝ միւս առաքեալները ու ընդհանուր եկեղեցին ալ չխոստովանեցաւ : Գործոց վեցերորդ գլխուն մէջը կը կարդանք թէ՝ եկեղեցին մէկ տեղ ժողվուեցաւ սարկաւագներ կարգելու համար . և թէ որ Վետրոս ընդհանուր եպիսկոպոս եղած ըլլար , պիտի յուսայինք որ ինքը իր յատուկ իշխանութեամբը հոն պիտի գտնուեր : Բայց ոչ եկեղեցին ինքը մէկ տեղ կանչեց , և ոչ ան սարկաւագները ինքը ձեռնադրեց : Գործոց կ . 2 . կը զրուցուի թէ տասներկու առաքեալները շատ հոգի աշակերտներէն մէկ տեղ կանչեցին , ու անոնց յանձնեցին որ յարմար մարդիկներէն , իրենց՝ այսինքն տասներկուքներուն համար ընտրեն , որ անոնք աս գործին վրայ կեցրննն : Հիմա՝ առաջմանէ Վրիստոսի անոնց զրուցած խօսքերը լսելնուս ետե՝ թէ իրենց պաշտօնին մէջը կատարեալ հաւասարութիւն ունենալու էին անոնք մէկզմէկու հետ , անշուշտ առաքելոց աս ըրած ըանէն տարբեր ուրիշ բանի մը յոյս չպիտի ունենայինք : ( Տե՛ս Վատան . ի . 25—27 : )

Գործոց տասնեւինդերորդ գլխուն մէջը մէկ պատմութիւն մը ունինք ան ժողովին վրայօք՝ որ հաւատոյ ու սովորութեան խնդիր մը հաստատելու համար Վրիստոնէից առաջին ժողովն էր : Ան՝

Պիետրոսին վրայօք ամենեւին մէկ բան մը չզուցուիր , թէ անոնք անիկայ աս տեսակ բաներուն մէջը՝ իբր անսխալ պատղամախօսի մը տեղ դնելով , անոր խորհուրդ հարցուցին՝ հապա առաքեալները ու երեցները ու եղբայրները մէկտեղ եկան աս բանը .քննելու : Կ'երևայ թէ աս բանին մէջը Պիետրոս ամենեւին մեծութիւն մը չուներ : Ոչ ինքը ան ժողովքը մէկտեղ կանչեց , ու ոչ նոյն խնդիրին վճիռ մը տուաւ , և ոչ ալ ուրիշները կարծեցին թէ աս տեսակ բաներուն մէջը ինքը մէկ առանձին իշխանութիւն մը ուներ : Ինքը՝ մէկալներուն պէս իր կարծիքը զրուցեց , ու վերջը Յակոբոս իր վճիռը տուաւ , որուն բոլորն ալ միաբանեցան . ու առաքեալները և երեցները ու բոլոր եկեղեցին ընտրուած մարդիք Անտիոք խրկեցին , աս վճիռը տանելու համար : (Պատրժ . Ժե . 22 : )

Պիետրոսին՝ առաքելոց գլուխը ու Քրիստոսի փխանորդը ըլլալուն կարծիքը , կ'երևայ թէ աս ժողովին մէջը նստողներուն ամենեւին մէկին միտքէն չէր անցներ : Իրաւցընէ՝ թէ որ անիկայ Պապին ժողովքը ըլլար , և ինքը Պապը հոն ըլլար , շատ տարբեր կերպով պիտի վարուեին իր հետը :

Դարձեալ՝ Պարծոց ութերորդ գլխուն մէջը կը սրբվինք , թէ երբոր Փիլիպպոս Աամարացւոց քաղաքը գնաց ու Քրիստոսը քարոզեց անոնց , շատերը հաւատացին . ու բոլոր անտեղին եղած հրաշքներուն լուրերը Երուսաղեմտարուեցան : « Խակ Երուսաղեմի մէջ եղող առաքեալները երբոր լսեցին թէ Աամարացիք Աստուծոյ խօսքը ընդուներեն , Պիետ-

բոսը ու Յովհաննէսը անոնց խրկեցին” : (Գյորժ . ը . 14 : ) Առաջ առաքեալները իրենց իշխանութիւնովը իրօք Պետրոսը գործի վրայ դրին , և իրենք խրկեցին զինքը մէկ պաշտօնի մը • բայց պապականները կ'ըսն թէ անիկայ անոնց գլուխն էր : Պղտիկը կը խրկէ մեծը , եթէ մեծը պղտիկը : Աս հարցումին Վճիռը մեր Փրկիչը կտրեց , ուր տեղ կ'ըսէ . “Խըրկուածը անկէ մեծ չէ որ ինքը խրկեց” : (Յովհ . ժդ . 16 : ) Եւ Պետրոս չէ թէ միայն միւս առաքեալներէն գործի խրկուեցաւ , հապա Յովհաննէսին հետ ալ ընկերացաւ՝ իրեւ իրեն հաւասար մէկումը : Առաքեալները մինակ չխրկեցին Պետրոսը՝ հապա Պետրոսը ու Յովհաննէսը մէկտեղ խրկեցին , հաւասար զօրութեամբ և հաւասար իշխանութեամբ : Եւ ասկից ետքը ո՞վ կընայ հաւատալ թէ առաքեալները՝ Պետրոսը իրը իրենց գլուխը , կամ թէ երկրի վրայ իրենցմէ աւելի Վրիստոսի փոխանորդը կը համարէին : Եւ թէ որ ո՞չ Պետրոս ասանկ կարծիք մը ունէր իրեն համար , ու ո՞չ ալ միւս առաքեալները անոր ասանկ զօրութիւն մը ունենալը կը խոստովանէին , ուրեմն յայտնի է որ՝ ստոյդ անոր ասանկ զօրութիւն մը ամենեին տրուածչէր :

Երդ՝ մինչեւ հիմա ինչ առաջարկութիւն որ ըրինք , համառօտարար երկրորդենք անոնք • որպէս զի անոնց կատարեալ զօրութիւնը կարող ըլլանք տեսնելու :

Ուստի՝ “Այս տեսանք թէ Պետրոս ինչ կերպով որ վէմ կամ հիմ եղաւ՝ որուն վրայ եկեղեցին

շինուած է, բոլոր միւս առաքեալներն ալ նոյն կերպով հիմնը էին :

Երկրորդ՝ տեսանք որ բանլիքները կամ կապելու և արձրկելու զօրութիւնը, հաւասարաբար բոլոր առաքեալներուն տրուեցաւ :

Երրորդ՝ թէ Վրիստոս ինքը յատկապէս աշխատեցաւ իր աշակերտներուն մտացը մէջէն բոլոր փառասէր խորհուրդները խլել մէկդի հանել, ու շատ յայտնի կերպով անոնց սորվեցուց որ՝ իրենց մէջը ամենեին մէկը մեծ չպիտի ըլլայ :

Չորրորդ՝ Պիտրոս ամենեին իր եղբայրներուն վրայ իշխանութիւն մը ունենալ չուզեց, ու անանկ մէկ նշան մընալ չտուաւ, ոչ բերնով և ոչ ալ իր նամակներուն մէջը՝ թէ ինքը ասանկ մէկ իշխանութիւն մը ունի :

Հինգերորդ՝ իր եղբայր առաքեալները, կամ անոր բարձր անուններ տալով, և կամ վճիռ տալու համար անոր հարկաւոր հարցումներ ընելով, ամենեին անոր քովով իշխանութիւն մը ըլլալ չխոստովանեցան :

Վեցերորդ՝ Պիտրոս եկեղեցական դործին մէջը մեծութիւն մը չառաւ. ինչպէս՝ ան առաջին սարկաւագներու ընտրութեան ու ձեռնադրութեան ժամանակը, կամ ան առաջին ժողովին մէջը՝ ուրտեղ Յակոբոսին խորհուրդը Պիտրոսինէն աւելի ընդունուեցաւ :

Ետքներորդ՝ Պօղոս ինքզինքը երջանիկ կը սեպէր որ՝ ինքը միւս առաքեալներուն մէկէն չձեռնադրուեցաւ. ու նաև կ'ըսէր որ՝ անոնց ամէն մէ-

ՀՍՍՌ-Արք. ԸՆ

ԽՍՀ Ա ՄԱՍՆԱԿԱ  
ԽՈՍՀ ԽՈՑԱՆԻ ԱՆԴԱՆ

կեն բասով մըն ալ պահաս չեր եղած :

Ութերորդ՝ Պիետրոս ուրիշները կարգադրելուն  
ու ձեռնադրելուն տեղը, ինքը եղբայրներէն Աս-  
մարիա խրկուեցաւ :

Քոյր աս առաջարկութիւններէն լուսի պէս  
յայտնի է թէ՝ Պիետրոս ամեննեին առաքելոց դլուխ  
կարգեալ չեր :

Քայց դիցուք թէ ըսուելու ըլլայ որ՝ կընայ յայտ-  
նի հաստատուիլ, թէ Վրիստոս՝ իր աշակերտներուն  
մէջը զանազանութիւն մը ըրաւ, ու Պիետրոսին գե-  
րագոյն իշխանութիւն մը ձգեց՝ իրրե իր փոխանոր-  
դին՝ սակայն տապաւին չկընար հաստատուիլ, թէ  
պապը Պիետրոսին օրինաւոր յաջորդն է :

“Լախս՝ Վրիստոս մէկ ծանօթութիւն մը չտուաւ  
որ Պիետրոս, կամ թէ առաքեալներուն մէկը, Ըս-  
տուծոյ կողմանէ ներշնչեալ յաջորդներ պիտի ու-  
նենային : Ինքը առաքեալներուն մասնաւոր իշ-  
խանութիւններ տուաւ՝ ոչ միայն աւետարանը քա-  
րողելու, հապա հիւանդները բժշկելու, ու կապե-  
լու և արձրկելու, և այլն : Ասկայն մէկտեղ մը  
չզրուցեց թէ անոնք իրենց պէս Ըստուծոյ կողմանէ  
ներշնչեալ յաջորդներ պիտի ունենային, որոնց աս  
պարգևները պիտի տրուեր : Ու թէ որ մէկ մարդ  
մը պնդելու ըլլայ թէ՝ Պիետրոս, կամ թէ միւս ա-  
ռաքեալները ասանկ յաջորդներ պիտի ունենային :  
Կ'աղացեմ իրեն որ Ըստուծոյ Խօսքին մէջէն ցու-  
ցընէ ան, որ չկընալը աղեկ գիտեմ . ինչու որ ա-  
սոր վրայօք Ըստուծոյ Խօսքը ամեննեին բան մը  
չխօսիր :

Երկրորդ՝ թէ որ Պետրոսին յաջորդներ ունենալը կընար ցուցուիլ, տակաւին առ կը մնար ցուցուելու թէ՝ արդեօք Հռովմայի Պապերը անոր յաջորդներն են : Ինչու համար Հռովմայի եպիսկոպոսը՝ առ պատրոյն, այսինքն՝ Պետրոսի յաջորդը ըլլալու յատուկ իրաւունք մը պիտի ունենայ, Երուսաղեմի՝ Անտիոքի ու Եփէսոսի եպիսկոպոսներէն աւելի : Պետրոսին իրօք Հռովմայի մէջ ըլլալը անդամ՝ Աստուածաշունչէն չկընար հաստատուիլ . և թէպէտ Եւսեբիոս ու Որոգինէս և մէկ քանի ուրիշ պատմադիրներ կ'ըսեն թէ ինքը Հռովմայի մէջ էր, սակայն անոնց ըսածները մէկ քանի հարիւր տարի ետև էին, և միայն աւանդութեան վրայ հիմնուած . ու ոչ իրարու համաձայն են, և ոչ Կոր կտակարանին մէջ մեր ունեցած պատմութեանը :

Եւսեբիոս կ'ըսէ, թէ Պետրոս՝ Կղողիոսի թագաւորութեան ատենը Հռովմայի մէջ էր : Երոնիմոս կ'ըսէ՝ թէ քսանեհինդ տարի հոն նստաւ, մինչև Կերոնի թագաւորութեան վերջը . ու ինչպէս Կերոն՝ որ Կղողիոսի յաջորդն էր, ու տասնեւորս տարի թագաւորեց, Պետրոս Կղողիոսի թագաւորութեանը երկրորդ կամ երրորդ տարիին հոն գացած պիտի ըլլայ : Դամասոս կ'ըսէ՝ թէ Կերոնին թագաւորութեանը սկիզբին հոն եկաւ, ու քսանեհինդ տարի նստաւ, ու Ոիմոն մողին հետ իր ունեցած վիճարանութիւնը՝ Կերոնին առջեր եղաւ . և ընդհակառակն Եւսեբիոս կ'ըսէ, թէ ան՝ Կղողիոսին ժամանակը եղած է, որ Կերոնէն առաջ

թագաւորեց : Ասանկ կը տեսնանք որ աս վկայութիւնները անդամ իրարու չեն համաձայնիր . և շետակը միայն լսածնին է որ կը զրուցեն , ու չէ թէ՝ Եոր կտակարանին կամ ուրիշ գիրքի մը մէջ դրտածնին : Աս պատմութիւնները երկու հարիւրէն մինչև իրեք հարիւր տարուան միջոցի մէջ բերնէ բերան անցեր էին , մինչև որ անոնք ան պատմութիւնները ըրին . ու մենք ամեննիս գիտենք թէ՝ որ չափ անստոյգ են բերնէ բերան անցած անդիր պատմութիւնները : Եւ սակայն ասանկ անստոյգ պատմութիւններու վրայ հաստատուած է ան կարծիքը՝ թէ Պետրոս Առովմայի եղիսկոպոսն էր . ու Առովմայի Պապն ալ Պետրոսին յաջորդը , ու եկեղեցիին գլուխը ըլլալու իր պահանջմունքը , ասանկ իրարու ներհակ վկայութիւններով տկարացած պատճառներու վրայ կը հաստատէ : Ոչ Աստուծոյ Ճշմարիտ ու անսխալ խօսքին վրայ , և ոչ ալ ան ատենին կամ ան ատենին մօտ եղող մարդոցը վկայութեանը վրայ անդամ եղած էր ան կարգը՝ որ ինքը կը պահանջէ՝ հապա միայն անստոյգ խօսքերու վրայ՝ որ միայն երկու հարիւր տարիէն աւելի ետքը , իբրև մէկ պատմական Ճշմարտութիւն մը սկսուեցաւ պատմուելու : Ճիմա բանը ասանկ մնացած է . Պապը կ'ըսէ թէ Պետրոսին յաջորդն եմ . մենք իր վկայութիւնները կ'ուղենք : Կը խընդընք իրմէն որ մեղի ցուցընէ , թէ երբ կամ ուրտեղ ինքը աս կարգը առած է : Ինքը ամենևին կարող չէ աս բանին վրայ Առւրբ Գիրքերէն կտոր մը վկայութիւն բերելու : Ինքը մէկ տուն մը բան

Հիրնար ցուցընել մեղի, որ աս իր ըրած պահանջ-  
մանը պղտի վկայութիւն մը ըլլայ : Ուրիշ բան  
մը չըսէր մեղի՝ բայց միայն աս ոչինչ խօսքը կը-  
ծանուցանէ՝ թէ Պիետրոս անգամ մը Հռովմայ  
դնաց . և ասիկայ հաստատելու համար անորոշ ու-  
հակասական խօսքերով աւանդութիւն մը մեղի ա-  
ռաջ կը բերէ , որ մինչև երկու հարիւր տարիէն  
աւելի անցնելէն ետքը մէկ պատմագիր մը չգրեց ան-  
բանը՝ որ եղած ըլլալ կ'ըսուի : Եւ աս իր ոչինչ  
խօսքովը կը պահանջէ մեզմէ որ՝ ամենայն խոնար-  
հութեամբ նազանդինք հիմակուան Հռովմայի Պա-  
պին , իբրև եկեղեցին գլխուն , և երկրի վրայ Քրիս-  
տոսի փոխանորդին : Չեմ գիտեր թէ ուրիշները  
ինչ կը խորհին , բայց իմ միտքս ասանկ փաստով  
ամենեին չհամոզուիր . ու խղճի մտօք իմ հաճու-  
թիւնս ասանկ թեթև փաստերով՝ աս կերպ բարձր  
պահանջումի մը չեմ կրնար տալ : Անոր համար  
Պապը թողութիւն ընելու է իր գերագոյն իշխա-  
նութիւնը չնոստովանելուս՝ մինչև որ ասոնցմէ ա-  
ղեկ ապացոյցներ ցուցընէ ինձի :

“Եաւ Պիետրոսին 25 տարի Հռովմայ ըլլալուն  
գաղափարը , կ'երևայ թէ համաձայն չէ Սուրբ  
Գրոց : Թէ որ այսչափ ժամանակ հոն եպիսկոպոս  
եղած ըլլար , Պօղոսին հոն բանտը եղած ատենը՝  
կամ թէ գոնէ Հռովմայեցւոց գրած իր թուղթին  
ժամանակը , հոն եղած պիտի ըլլար : Աակայն Պօ-  
ղոս՝ ոչ Հռովմայի մէջ եղող հաւատացեալներուն  
գրած նամակին մէջը , ու ոչ ալ ան տեղէն գրած  
նամակներուն մէջը , որ և իցէ հարեւանցի նշանա-

կութիւն մը կ'ընէ Պետրոսին հոն ըլլալուն վրայօք : Կրնա՞նք հաւատալ որ աս ասանկ պիտի ըլլար , թէ որ Պետրոս իրաւցընէ հոն եղած ըլլար . մա՞սաւանդ՝ թէ որ անիկայ Հռովմայի եպիսկոպոսը , ու աշխարհքին վրայ Քրիստոսի փոխանորդը , ու բոլոր եկեղեցին գլուխը եղած ըլլար : Իր քրիստոնէկան ողջոյնները՝ գրեթէ երսուն զանազան մարդոց խրկեր էր . և պիտի մոռնար բոլոր իր նամակներուն մէջը մէկ խօսք մը զրուցել Պետրոսին վրայօք :

Ու Պօղոս երբոր Հռովմայի մէջ բանտարգեալ էր՝ ու իր նամակներուն շատերը անկէ գրեր էր , կրնա՞ր ըլլալ որ իր քովի եղողներէն ուրիշներուն ողջոյնները խրկէր , ու ամենեին մէկ հեղմը Պետրոսին ողջոյնը մէկու մը չխրկեր՝ թէ որ Պետրոս ալ հոն եղած ըլլար : Ըսիկայ անհաւատալի բանէ . ու ամէն լուսաւորեալ միտք աս բանիս վճիռ կուտան ու կը միաբանին որ՝ Պետրոս Հռովմայի մէջ չէր , ոչ Պօղոս հոն եղած ժամանակը , ու ոչ ալ անատենը՝ երբոր իր նամակը Հռովմայեցւոց գրեր էր : Աակայն Պօղոս Հռովմայի մէջ էր Աերոնի թագաւորութեան ժամանակը . ու պապականներուն ապաւինած պատմիչներուն նայելով , Պետրոս ալ հոն էր մինչև Աերոնին թագաւորութեանը վերջը . ասանկով՝ թէ որ աս վկայութիւնը Ճշմարիտէ , նոյն ժամանակը երկուքն ալ հոն եղած պիտի ըլլային , որ է անհաւատալի :

Բայց թէ որ հաստատուի ալ ամէն մարդ համոզելու չափ թէ՝ Պետրոս անդամ մը Հռովմայ էր , տակաւին կը մնայ հաստատուելու թէ՝ ինքը

Հռովմայի եպիսկոպոսն էր քան թէ Ենտիոքի կամ  
թէ Երուսաղէմի :

Մենք բաւական ապացոյց ունինք Սուրբ Գիր-  
քերէն, թէ Պետրոս Երուսաղէմի մէջ ալ քարոզեց  
Ենտիոքի մէջ ալ. սակայն Հռովմայի մէջ քարո-  
զելուն, կամ թէ երբէք անոր հոն ըլլալուն վրայօք  
անանկ ապացոյց մը չունինք : Ինչու համար ինքը  
Ենտիոքի կամ Երուսաղէմի առաջին եպիսկոպոս  
չկանչուիր . ու թէ որ ինքը յաջորդներ պիտի ու-  
նենար, ինչու համար անոնք ան քաղաքներուն մէջը  
չեն վինտուուիր, ուրտեղ՝ մենք ան Եստուծոյ անսխալ-  
խոսքէն գիտենք, որ ինքը կեցած ու աշխատած էր.  
քան թէ մէկ անորոշ ու բերնով զրուցուած խօս-  
քի մը կ'ապաւինուի որ՝ Սուրբ Գիրքի վկայութեանը  
մէջ չկայ, և մէկ տհսակ մըն ալ գրուած վկա-  
յութեամբ հաստատուած չէ . բայց միայն հարիւ-  
րաւոր տարիներ ետեւ գրուած են : Ու թէ որ խիստ  
յայտնի և բոլորովին խելք պառկելու կերպով կա-  
րելի ըլլար հաստատուիլ թէ՝ Պետրոս Հռովմայի  
եպիսկոպոսն էր, որ անշուշտ չկրնար հաստատուիլ,  
տակաւին կը մնար հաստատուելու թէ՝ ինքը արդեօք  
բոլոր միւս եպիսկոպոսներուն վրայ իշխանութիւն մը  
ունէք, ու նաև ինքը իր իշխանութիւնը Հռովմայի  
Պապերուն տուան :

Հիւակը՝ տիեզերական եպիսկոպոս անունը  
Հռովմայի Պապը չէր պահանջած, մինչեւ որ եօթ-  
ներորդ դարուն Առնիփիակիոս Գ. Հռովմայի Պա-  
պը՝ Փովկաս կայսրը յորդորեց ան անունը իրեն  
պարգևելու :

Քրիստոսի եկեղեցին մէջ եպիսկոպոսներուն  
մէջի եղած զանազանութիւնը՝ որով մէկը միւսնե-  
րէն աւելի մեծութիւն առաւ, քիչ քիչ բարձրը-  
ցաւ : Երկրորդ դարին մէջը կատարեալ հաւա-  
սարութիւն մը կար, ինչպէս որ վաւերական պատ-  
մութիւնները կը ցուցընն : Երրորդ դարին մէջը  
Հռովմայի՝ Անտիոքի՝ ու Եղեքսանդրիայի եպիս-  
կոպոսները բոլոր մէկաններուն վրայ տեսակ մը մե-  
ծութիւն ունենալու պէս կը համարուէին . ու ո-  
մանք կը խորհէին թէ՝ աս իրեքին առաջինը Հռով-  
մայի Պապն էր, և ուրիշները ասանկ չէին խոր-  
հեր : Ինչ և իցէ ասոնց մէկն ալ ուրիշներուն  
վրայ իշխանութիւն մը ունենալ չէին պահանջէր .  
և մինչև անգամ աս դարուն հայրերը՝ ինչպէս Կիպ-  
րիանոս և ուրիշները՝ որոնք թէպէտ և Հռովմայի  
եպիսկոպոսին յառաջնութիւն մը շնորհեցին, բայց  
բոլոր զօրութեամբ սկնդեցին թէ՝ բոլոր եպիսկոպո-  
սներուն պատիւը ու իշխանութիւնը հաւասար է .  
և ամենանին ետ չէին կենար Հռովմայի եպիսկոպո-  
սին հետ վիճելէն, երբոր անոր միտքը իրենց ու-  
նեցած դաղափարներէն տարբերելու ըլլար : Ասոր  
մէկ նշանաւոր օրինակը ունինք՝ հերետիկոսներուն  
մկրտութեանը վրայօք Կարթադինէի Կիպրիանոս  
եպիսկոպոսին, ու Հռովմայի Ատեփան եպիսկոպոսին  
մէջ տեղը եղած երևելի վիճաբանութենէն : Տժէ որ  
հիմա եպիսկոպոս մը ասանկ վիճելու ըլլայ Հռով-  
մայի Պապին դէմ, ինքը ալստամբի մը ու հերե-  
տիկոսի մը պէս պիտի սեպուի : Բայց երրորդ դա-  
րուն մէջը դեռ չէր դիտցուած ան փառասիրու-

թեան իշխանութիւնները՝ որ հիմա ճռովմայի Պա-  
պը իրեն կը պահանջէ :

Չորրորդ դարուն մէջը Կոստանդնուպօլիս՝ մեծն  
Կոստանդիանոսին ձեռքը անցնելով, ու անոր ա-  
թոռանիստ քաղաքը ըլլալով, Կոստանդնուպօլույ  
եպիսկոպոսը՝ առջի զրուցուած միւս երեքին հետ  
հաւասարեցաւ, ու անկէ ետև ան չորս եպիսկո-  
պոսները՝ ճռովմայի, Եստիոքի, Եղէքսանդրիայի,  
ու Կոստանդնուպօլույ, Պատրիարքներ ըսուեցան.  
և ամեննեին չէր պահանջուէր և չէր կարծուէր, որ  
մէկը՝ միւսներուն վրայ իշխանութիւն մը ունէր:  
Ես դարին մէջը “Աիկիոյ ժողովը եղաւ, որ եկեղե-  
ցիին ամենէն երևելի ժողովներուն մէկը կը սեպուի:  
Աեղքեստրոս ճռովմայի եպիսկոպոսը աս ժողովին  
մէջը չէր, ու չերեար ալ որ անոր հետ մէկ գործ  
մը ունէր. միայն թէ՝ երբոր Կոստանդիանոս ժո-  
ղովին կոնդակները ինքը կնքած անոր խրկեց, Աեղ-  
քեստրոս երկու հարիւր վաթսունեօթը եպիսկո-  
պոսով մէկ ժողով մը ըրաւ ճռովմայի մէջ, ո-  
րոնք ան կոնդակներուն հաճութիւն տալու պատ-  
րաստ ըլլալնին ցուցուցին : Եսոր պէս ժողով մըն  
ալ Կրանատա եղաւ՝ Ապանիայի մէջ, որ “Աիկիոյ  
ժողովին ըրածներուն բոլորին ալ հաւնեցան : Կոս-  
տանդիանոս ինքն էր “Աիկիոյ ժողովին իշխողը, և  
ինքը միայն ան կոնդակները ու անոնց վճիռները  
կնքեր հաստատեր էր . և իր արքայական նամակը  
բոլոր եկեղեցիներուն կը խրկէր՝ նազանդութիւն  
պատուիրելով ան ժողովին կոնդակներուն :

Եսոնց բոլորէն յայտնի կ'երեայ, թէ ան ժամա-

նակը Հռովմայի եպիսկոսը՝ կաթողիկէ եկեղեցին  
վրայ ընդհանուր ու գերագոյն իշխանութիւն մը  
ունենալու ձեռք զարկած չէր։ Թաէ որ հիմա մէկ  
Քրիստոնեայ թագաւոր մը՝ ասոր պէս բան մը ը-  
նելու ըլլար, իսկոյն անոր վրայ վատ անուններ պի-  
տի դնէին՝ ան մայր եկեղեցի ըսուած եկեղեցիէն ա-  
պստամբ, ու Հռովմայի Պապին առանձնաշնորհու-  
թիւնները յափշտակող մէկը սեպելով զինքը։ Բան  
մալ կայ Աիկիոյ ժողովին վերաբերեալ՝ որ արժան  
է մեզի նկատելու։ այսինքն՝ ան ժողովին վճռած  
վեցերորդ կանոնը, Հռովմայի՝ Աղքասանդրիայի ու  
Ըստիոքի եպիսկոպոսները իրարու հետ հաւասար  
կ'ընէ ամէն կերպով, ու ամէն մէկուն մի և նոյն  
գերազանցութիւնը կու տայ իրենց տակը եղող ե-  
պիսկոպոսներուն վրայ իշխելու համար։ Աս բանը  
որ և իցէ արթուն միտքի մը կրնայ ցուցընել թէ՝  
ան ժամանակը ընդհանուր եպիսկոպոս չկար, և  
հետեապէս Հռովմայի եպիսկոսը ընդհանուր ե-  
պիսկոպոս չէր, ինչպէս որ հիմա ինքը կը պահանջէ  
ըլլալ։

Ան ատենը՝ Աիկիոյ ժողովը ճշմարիտ կաթողիկէ  
կամ ընդհանրական եկեղեցին ժողովը եղաւ, ու  
անոր կոնդակները ասանկ գրուեցան, ու պապա-  
կանները իրենց մէջը ասանկ ըլլալուն վրայ ամենեին  
վեճ մը չըրին։ Հապա ան ժամանակէն մինչև հիմա  
ասանկ կ'ընդունեն ու կը խոստովանին։

Յամի Տեառն 451 Վաղկեդոնի ժողովը՝ իր 28հ-  
րորդ կանոնով վճռեց, որ կոստանդնուպօլոյ ե-  
պիսկոպոսը ան Հռովմայի եպիսկոպոսին պատւոյն

և առանձնաշնորհութեանցը հետ պէտք է հաւասար ըլլալ, ու աս ժամանակէն՝ ան երկու եպիսկոպոսներուն մէջը սաստիկ մէկ հակառակութիւն մը սկսեց մեծութեան վրայով։ Վերջապէս կոստանդնուպօլսոյ եպիսկոպոսը՝ ընդհանուր եպիսկոպոսութեան անունը ընդունեց, ու վեցերորդ դարուն մէջը արեւելեան եպիսկոպոսներուն ժողովը՝ արքային հետ մէկտեղ աս անունը իրեն շնորհեցին։ Աս բանիս վրայ մեծն Գրիգորիոս՝ որ նոյն ատենը հռովմայի եպիսկոսն էր, շատ բարկացաւ։ Ինչու որ կը խորհէր թէ՝ աստիճանով ինքը կոստանդնուպօլսոյ եպիսկոպոսին հետ ըստ ամենայնի հաւասար էր։ ու անանկ սեալեց որ՝ աս ընդհանուր եպիսկոպութեան անունը, ընդդէմ Գրիստոնէութեան, և ամբարշտական անուն մըն է։ Անոր համար ինքը կայսրին ու կայսրուհին գրեց աս բանիս անարժան ըլլալուն վրայ։ Նաև կոստանդնուպօլսոյ եպիսկոպոսին ալ գրեց որ՝ ան ընդհանուր եպիսկոպութեան հպարտ՝ ամբարտաւան՝ ամբարշտական ու ընդդէմ Գրիստոնէութեան անունը ընդունելէն ետ կենայ։ ԱՌուն որուն կը նմանիս՝ գրեց Գրիգորիոս ան եպիսկոպոսին, Աան ամբարտաւան անունը ընդունելով։ որո՞ւն, բայց միայն անոր՝ (Ատանային) որ ամբարտաւանութեամբ հպարտացաւ ինքրզինքը իր հաւասար հրեշտակներուն անթիւ գունդերուն վրայ բարձրացընելու, որ ինքը ամենելին մէկու մը չծառայէ, հապա բոլորը իրեն ծառայեն։ Ու ետքը կրկին կ'ըսէ, Աֆաէ որ առաքեալներէն մէկը ընդհանուր չկանչուեցաւ, վեր-

զին օրը ի՞նչ պատասխան պիտի տաս Պրիստոսին ան ընդհանուր եկեղեցիին գլխուն , դուն՝ որ ան անունը ամբարտաւանութեամբ անձիդ գրաւելով կը ջանաս անոր անդամները քեզի նազանդեցրնելու” :

Պրիգորիոսին բուն իր նամակներուն քաղուած ներեւն պիտի տեսնուի , որ հիմակուան Պապերուն պահանջածը՝ որ է եկեղեցիին գլուխ ըլլալ՝ իր վրան ընդունելուն տեղը , ինքը զօրաւոր ածականներ գործածելով՝ Պրիստոսէն ՚ի զատ ընդհանուր եպիսկոպոս մը , կամ եկեղեցիի գլուխ մը ըլլալուն կարծիքը բոլորովին դատապարտեց :

Վերջը Պրիգորիոս աս բանին վրայ յատուկ նամակներ գրեց արեւելեան մէկ քանի երեւելի եպիսկոպոսներուն , ու Աղքաղանդրիայի եպիսկոպոսն ալ պատասխանիին մէջը Պրիգորիոսը ընդհանուր եպիսկոպոս կոչեց , որ ՚նոյն անունը ինքը մէծ սրբամտութեամբ արհամարհեր էր : Աֆաէ որ” ըստ “Դուք ինձի վայելուչէն աւելի անուն տալու ըլլաք , դուք ձեզ զրկած կ’ըլլաք անկից՝ ինչ որ ձեզի արժանի է : Վուզեմ որ ես իմ վարքովս որոշուիմ , ու ոչ թէ անուններով : Մէկ բան մը իմ պատիւս չկրնար աւելցրնել , որով իմ եղբայրներուս անպատուութիւնը կ’աւելնայ : Իմ պատիւս՝ անոնք իրենց պատոյն մէջը պահելու վրայ կը կայանայ . Թէ որ ինձի ընդհանուր Պապ կանչելու ըլլաք , իրաւցրնէ անով՝ ձեր Պապ չըլլալը դուք ձենէ խոստովանած կ’ըլլաք : Անոր համար չըլլայ որ ասանկ անուններ յիշուի , ու մեր մէջը անդամ լսուի :

Զերս սրբութիւնը կ'ըսէ ձեր նամակին մէջը՝ թէ ես  
ձեզի հրամայեր եմ։ քաւ լիցի որ ես ձեզի հրա-  
մայեմ։ Ես գիտեմ դուք ով էք, ու ես ով եմ։  
Կարդով իմ եղբայրս ես, ու վարքով իմ հայրս։  
Ենոր համար ես ձեզի չըրամայեցի, ու կ'աղաւեմ  
որ ասկէ ետև առ խօսքը անդամ բերանդ չառ-  
նես։ Ամենելին հիմակուան Պապը՝ մէկ նամակի  
մը մէջ աս տեսակ գրութիւն մը չէ գործածած իր  
տակը եղած եպիսկոպոսներէն մէկուն։ և ասոր  
պատճառը՝ կէս օրուան արևելին պէս պայծառ է,  
որ մեծն Վրիգորիոս՝ ամենելին ան զօրութիւնը չպա-  
հանջեց, որ պապականները կ'ըսեն թէ՝ բոլոր Նո-  
ռովմայի պապերը ունին, ու Պիտիոսի օրերէն հե-  
տէ ունէին։

Աս ընդհանուր եպիսկոպոսութեան անունը, որ  
Վրիգորիոս՝ իբր մէկ մնոտի՝ ամբարտաւան՝ անիրաւ՝  
ու ընդդէմ Վրիստոնէութեան՝ ու սատանայական  
բանի մը պէս սեպած էր, ինքը մեռնելէն իրեք տա-  
րի ետև Վոնիփակիոս Վը որ Նոռովմայի եպիս-  
կոպոսն էր՝ պահանջեց ու Փովիլաս կայսրը անոր  
շնորհեց՝ ինչպէս որ առաջ ըսինք. ու ան օրէն մինչեւ  
աս օրս՝ բոլոր Պապերը պահանջեցին ու կրեցին։

Ասանկ՝ մենք պատմութենէն կը տեսնանք, թէ  
ի՞նչպէս եկեղեցին առջի դարերուն մէջը՝ Նոռով-  
մայի եպիսկոպոսը մեծութիւն մը չունէր իր եղ-  
բայրներուն վրայ։ Աս մասին վրայ ոչ ինքը պա-  
հանջեց, և ոչ ուրիշները իրեն տուին մէկ ընտրու-  
թիւն մը։ ու նաև վեցերորդ դարին մէջը մեծն  
Վրիգորիոս՝ աս ընդհանուր եպիսկոպոսութեան ա-

նունը արհամարհեց, թէպէտ վերջը խոկոյն իր յա-  
ջորդին շնորհուեցաւ: Ուրեմն յայտնի թող հաս-  
կըցուի՝ իբրև պատմութեամբ հաստառած, թէ  
Վոնիփակիոս Պը վեցերրորդ դարին մէջը, Հռ-  
ուովմայի եպիսկոպոսներուն առաջինն էր, որ ընդ-  
հանուր եպիսկոպոսութիւնը պահանջեց: Իմէ որ  
ասանկ է՝ սուրբ Պետրոսէն մնացած յաջորդու-  
թիւնը, ու անոր վրայ դրուած բարձր պահանջ-  
մունքները ուր մնացին:

Աս ներկայ դարիս, ու անցեալ շատ դարերուն  
մէջը, պապականները գոռողաբար ու անիրաւու-  
թեամբ զրուցեցին որ՝ Հռովմայի եկեղեցիէն դուրս  
փրկութիւն չկայ: Հայերը՝ Յոյները ու բոլոր ու-  
րիշները՝ որոնք Հռովմայի իշխանութեանը նազան-  
դութիւն չեն ցուցըներ, ամէնն ալ հասարակաց  
կործանման մը ձգուած են: Այսկայն աս նզովելու  
ընդհանուր զօրութիւնը՝ ինքը ուրկից առած է:  
Առաքեալներուն ժամանակը՝ Հռովմայի մէջ աս  
տեսակը զօրութիւն կա՞ր, ու անատենը փրկութեան  
համար աս տեսակը օրէնք մը հաստատուած էր:

Նըրոր պապական քարողիչները՝ օտարներուն քա-  
րողութիւն ընելու կ'ելլան, իրենց խօսքին առաջին  
ու վերջին բնաբանը աս կ'ընեն. այսինքն՝ կ'ըսեն  
թէ ԱՊուք պէտք է որ Հռովմայի եկեղեցիին ծո-  
ցին մէջը դտնուիք. թէ որ Հռովմայի Պապին նա-  
զանդութիւն չընէք, յաւիտենական կորուստը ձեր  
անխորշելի վիճակը պիտի ըլլայ": Այսկայն Աւե-  
տարանին խօսքերը ասա՞նկ էին, երբոր առաքեալները  
ու առջի քարողիչները աւետարանեցին: Իմէ որ

Եղուսաղեմի՝ Անտիռքի՝ ու Դամասկոսի Հիմակուան  
բնակիչները՝ իրենց փրկութիւն դանալու համար  
Հռովմայի եկեղեցին անդամները ըլլալու են, առ  
ջի ժամանակին ալ աս բանը հարկաւոր պիտի ըլ-  
լար : Ու զարմանալի բան մը չէ՞ որ՝ առաքեալները  
ու աւետարանիչները՝ որոնք Հրեաստանի մէջ քա-  
րոզեցին, ամենեին մէկ բան մը չզօրուցեցին՝ փրկու-  
թեան վերաբերեալ աս հարկաւոր պահանջմանը  
համար : Անոնք երբոր փրկութեան կերպը կը քա-  
րոզէին մարդոց՝ ամենեին բառ մը չելաւ բերան-  
նուն Հռովմայի Պապին, կամ եպիսկոպոսին Հա-  
զանդութիւն ցուցընելու վրայով : Ան նախկին դա-  
րին մէջը՝ երբոր եկեղեցին իր սրբութեանը մէջն էր,  
ու առաքեալները և քարոզիչները փրկութեան ու-  
ղիղ ճամբուն մէջը կ'առաջնորդէին մարդոց, ան  
ատենը՝ միայն առ Աստուած զղջում, ու մեր Տէր  
Յիսուս Քրիստոսի վրայ հաւատք ունենալ էր՝  
բոլոր ամէն մէկէն խնդրուածը՝ փրկուելու համար :  
Աէկու մը չսորվեցուցին թէ՝ փրկութիւն դանալու  
համար Հռովմայի եպիսկոպոսին պէտք է Հազան-  
դիւ, թէպէտ և նոյն ժամանակը՝ պապականներուն  
խօսքին նայելով՝ ինքը Պիետրոս էր Հռովմայի ե-  
պիսկոպոսը : Առաքեալներուն աս բանին վրայ ու-  
նեցած լութիւնը՝ մեկնելու միայն մէկ ճամբայ մը  
կայ . և ան ճամբան աս պարզ Ճշմարտութիւնն է՝  
թէ ան ատենը Հռովմայի պապական իշխանութիւ-  
նը չկար : Առաքեալները ու անոնց հետեւողները  
կը խորհէին թէ՝ հաւատքով Տէր Յիսուսը ընդու-  
նելը, ու անիկայ եկեղեցին մեծ գլուխը սեպելով

անոր Հազանդութիւն ընելը՝ միայն բաւական էր. և բոլորովին գոհ էին երկինքը մտնալու համար՝ Պրիստոսի իրենց տուած հրամանադիրին՝ հաւատալու և ապաշխարելու պայմանով, առանց Հռովմայի եպիսկոպոսին, կամ աշխարհիս վրայ հոգեսոր կամ ժամանակաւոր ուրիշ մէկ իշխանութեան մը երթալու՝ վերի աշխարհքին համար հրամագիր մը ինդրելու : Ես ալ ասանկ պիտի խորհիմ, և ասով գոհ պիտի ըլլամ. ու բոլոր ուրիշներն ալ ջերմեռանդութեամբ պիտի յորդորեմ նոյնը ընելու : Աս բանին համար Առաքեալներուն տուած խրատներուն հետեւեցէք, ու անկէ ետենի թիւրն չէք կրնար մոլորիլ : Հաւատոյ ու ապաշխարութեան ան պարզ պայմանովը գոհ եղիք, ու ինքը Պրիստոս վկայ է որ պիտի փրկուիք . “Աստուած է որ կ'արդարացընէ, ով է ան որ կըդատապարտէ” :

Աս ճառին առջի մասին մէջը յայտնի գիտցուեցաւ, որ Հռովմայի Պապին եկեղեցիին գլուխ՝ ու ընդհանուր եպիսկոպոս ըլլալը բոլորովին անհիմն է : Անոր համար ասկէ կը հետեւի որ նոյն խօսքն ալ անհիմն է՝ թէ Հռովմայի եկեղեցիէն դուրս փրկութիւն չկայ : Անոր համար ամենենին մէկը թող չվախնայ ան Հռովմայի Պապին սուտ սպառնալիքներէն ու անէծքներէն : Հայերը ճիշտ Հռովմայեցւոց պէս ընդհանրական եկեղեցիին մէկ մասն են : Ես գիտեմ որ պապականները Հայերուն հերձուածող կը կանչեն, սակայն շատ անիրաւ խօսք է ասիկայ . մանաւանդ երբոր պապադաւան

Հայերը զուրցելու ըլլան : Պապադաւան Հայերն  
 են հերձուածողները : Իրենք իրենց մայր եկեղեցին զատուեցան ու Հռովմայի եկեղեցին յարեցան : Բուն հայոց եկեղեցին ամենենին Հռովմայի իշխանութեան տակը մտած չէ : Հայոց եկեղեցին իր սկիզբեն Հռովմայի եկեղեցին պէս մէկ առաքելական եկեղեցի մըն է . և թէպէտ կաթողիկոսներուն մէկ քանին ժամանակ մը Հնազանդութիւն ցուցուցին Հռովմայի , բայց բուն ան բանը հերձուածողութիւն էր՝ որ քիչ ատենին մէջ շիտկուեցաւ . ժողովուրդին մեծ մասը միշտ ազատ մնաց Հռովմայի Պապէն : Հռովմայի Եպիսկոպոսը իր բարձր իշխանութիւնը պահանջելէն շատ ժամանակ առաջ՝ Հայոց եկեղեցին հաստատուած էր, ու Առողք Գիրքերու կամ բանականութեան մէջ պատճառ մը չկայ , որ Հայ մը կամ որևիցէ ազգի քրիստոնեայ մը համոզէ որ ինքը Պապին Հնազանդի : Պապը կրնայ մեզի սպառնալ , բայց չկրնար վնասել : Կրնայ մեզի դէմ իր անէծքներուն սպառնալիքները հանել , սակայն անոնցմով մեր դլիսու մազին մէկն ալ չպիտի վնասուի : Անզ յաւիտենական կորստեան կրնայ վճռել , սակայն ինքն ալ մեզի պէս ողորմելի ու մահկանացու մէկն է , ու մեզի պէս Քրիստոսի ատեանին՝ համար ունի տալու : Անզի պէս ինքը քիչ ժամանակէն պիտի մեռնի , ու հանդերձեալ աշխարքին մէջը ամենենին իշխանութիւն չունի : Ուրիմն անոնցմէ չվախնանք՝ որոնք մարմինը կը մեռցընեն , և անկէ ետեւ ուրիշ բան չեն կրնար ընել . հապա աւելի անկէ վախնանք՝ որ կարողութիւն ու

նի մարմինը ու հոգին մէկտեղ դժոխքին մէջը մեռցընելու : Դատաստանին մէջը մեզի չպիտի հարցուի թէ՝ արդեօք Հռովմայի Պապին նազանդեցա՞նք, հապա պիտի հարցուի թէ՝ արդեօք Քրիստոսի նազանդութիւն ըրբի՞նք : Ան է մեր գլուխը, անոր պատասխան ունինք տալու, ու մեր ապաւինութիւնը անով է . ու գիտենք որ եթէ իրեն վրայ հաւատք ունենալով ապրելու ըլլանք, ամենին աշխարհի մէկ զօրութիւնը չկրնար մեզ անկէ զատել :

Հռովմայի եկեղեցիին մէկ նշանաւոր որոշմունքն ալ աս է՝ որ Առւրը Գիրքերը հասարակ ժողովուրդներէն կ'արդիլէ . և աս ալ մեծապայծառ վեայութիւն մըն է իրենց հակառակ : Տէր Յիսուս Քրիստոսի բոլոր ըսածները ու ըրածները, ցորեկուան պայծառ լուսին մէջն էր : Ինքը վկայեց՝ թէ Ես լոյս եմ աշխարհի . ու նաև ըսաւ որ միայն չարութիւն գործողներն են՝ որ խաւարը լուսէն աւելի կը սիրեն :

Պապականները՝ միշտ շատ զգուշութիւն կ'ընեն, Կատուծոյ գրուած խօսքերը հասարակ ժողովոդոց ձեռքը չտալու . անոր համար կասկած ունինք թէ քիչ մը կը վախնան որ՝ գուցէ բոլոր անոնց բարձր պահանջումները Կատուածաշունչին մէջը գրուած չեն գտնուիր, և հետևապէս նեղութիւն չքաշելու համար՝ Կատուածաշունչին համար կ'ըսեն թէ, "Ա՞յ դպչեք, մի՛ ճաշակէք, ձեռք մի՛ առնէք": Եւ իրաւցընէ ասանկ վախերու համար աղէկ պատճառ ունենալին՝ առջի երեսներէն յայտնի է, ուր

որ ցուցուեցաւ թէ Աստուածաշունչը ու Պապը ամենեին իրարու չեն համաձայնիր :

Առաջին Հռովմայի եկեղեցին Աստուծոյ խօսքը հասարակ ժողովուրդներէն կ'արգիլէ<sup>3</sup> : Ես անոր անիրաւութիւն մը ընել չեմ ուզեր . ես ամենեին անոր վրայօք որևէիցէ կերպով սուտ վկայութիւն մը ընել չեմ ուզեր : Ուստի թող կու տամ իրեն որ աս հարցմունքին վրայով ինքը խօսի : Տասնե վեցերորդ դարին մէջը Տրիտենդեան պապական ժողովը եղաւ : Հռովմայի Պապը անձամբ հոն չէր, սակայն իր փոխանորդները հոն էին . ու աղէկ կ'իմացուի թէ ինքը իր ուղածը վճռեց հոն : ‘Եոյն ժողովին կոնդակները իրմէն կնքուեցան, և ուրիշ ժողովով մը չփոխուեցան : Են կոնդակներուն մէջէն աս հետեւեալ գրուածքը ունինք : ‘Արովհետե յայտնի է փորձով՝ որ եթէ Առւրք Դիրքերը թող տրուին ամէն տեղ կարդացուելու առանց խորութեան ուամկական լեզուով, աղէկութենէն աւելի անկէ վնաս պիտի ծագի մարդկանց յանդգնութենէն . անոր համար աս բանը եպիսկոպոսին կամ հոգևոր դատաւորին թող յանձնուի, որ ան թէմի գտնուող քահանային կամ խոստովանահօրը խորհուրդով՝ իշխանութիւն ունենան պապական հեղինակներէ թարգմանուած Աստուածաշունչը ուամկական լեզուաւ կարդալու տալ ան մարդոցը՝ որ իրենք կը կարծեն թէ ասանկ կարդալով չէ թէ կորուստ հապա աճում պիտի ստանան հաւատքի և Աստուածապաշտութեան : Ես թոյլտուութեանը թող անոնք հրամանագիր ունենան . և ով որ ա

ոանց հրամանադրի համարձակելու ըլլայ ասանկ  
Աստուածաշունչներ կարդալու կամ ունենալու, ան  
իր մեղքերուն թողութիւն չպիտի գտնայ մինչև որ  
անոնք եպիսկոպոսին չդարձընէ": Ես ան կոնդակին  
մէկ թարգմանութիւնը տուի . թէ որ հարկաւորէր,  
կրնայի անոր բուն լատիներենն ալ տալ, որ առջիս  
բաց դրած է : Ահա կը տեսնուի թէ՝ աս կանոնը  
ազդու կերպով մը ժողովուրդը կ'արգիլէ Աստու-  
ծոյ խօսքը կարդալէն : Ճշմարիտ է թէ աս կոն-  
դակը ազատութիւն կու տայ Առւրբ Գիրքը կար-  
դալու ամէն անոնց՝ որոնք կրնան թոյլտուութեան  
գիր մը ստանալ : Աակայն աս ալ ոչինչ բան մըն  
է, ինչու որ ամէն բանէն ետքը՝ կրկին բոլորովին  
եկեղեցականներուն կամքին յանձնուած է ասանկ  
հրաման տալը . և անիկայ ձեռք ձգելուն ճամբուն  
մէջը անանկ դժուարութիւններ կան, որ գրեթէ  
բոլորովին անշարին կ'ըլլայ : Խրաւցընէ քիչ մար-  
դիկ կը համարձակին խնդրել, ու աւելի քիչերը  
պիտի ստանան ան հարկաւոր թոյլտուութիւնը  
ձեռք ձգել : Աակայն որեկիցէ ժողով մը կամ Պապ  
մը ի՞նչ իրաւունք ունի հրամայելու՝ թէ ի՞նչ կեր-  
պով, կամ ո՛ր մարդը պէտք է Աստուածաշունչը  
կարդալ : Աստուածաշունչը՝ Աստուծոյ խօսքն է,  
որ մարդոց յանձնուած է : Անոր մէջը ամենա-  
հարկաւոր բաներու վրայով ամէն կենդանի մարդու  
Աստուած կը խօսի, և ուռվմայի Պապը մէկ քա-  
նիններուն թոյլտուութիւն կու տայ Աստուծոյ լսե-  
լու, որոնք իր եկեղեցականները յարմար դատած են:  
Այսինքն, ինքը թոյլտուութիւն կ'ընէ Աստուծոյ՝

որ իր արարածներէն մէկ քանիին խօսի , և մնացած ներռւն համար ինքը վճռած է որ՝ Աստուած ամենալին չպիտի խօսի անոնց : Բանին Ճշմարտութիւնը ան է որ զրուցեցինք . բայց գրեթէ անանկ չափազանց ամբարշտութիւն մըն է որ՝ աս տեղս գրուելու արժանաւոր չէ : Ո՞վ է ան որ ասանկ կը համարձակի երկինքի Աստուծոյն հրամայել , ու անոր զրուցել թէ ինքը որու պէտք է խօսիլ , ու որու չխօսիլ : Սակայն ըսուեցաւ՝ թէ փորձով ստուգուած է որ եթէ Առւրբ Գիրքերը թող տրուի ամէն տեղ առանց խտրութեան կարդացուելու , աղէկութենէն աւելի գէշութիւն պիտի ծագի անկէ : Աս ըսել է , թէ Պապը ու Տրիտենդեան ժողովը ստուգած են՝ որ Աստուած աշխարհքին մէջը մէկ գիրք մը հրատարակեց որ յատկապէս իր արարածներուն աղէկութեանը համար է , սակայն նոյն գիրքը փորձով գտնուեր է՝ որ եթէ ընդհանրապէս կարդացուելու ըլլայ , աղէկութենէն աւելի գէշութիւն կը հասցընէ եղեր : Անանկ մարդիկներ կան որ ինքը ինքնին Աստուծմէ աւելի իմաստուն կ'ընեն , սակայն անոնց իմաստութիւնը ոչինչ պիտի ըլլայ :

Թէ որ կ'ուզէ մէկը Տրիտենդեան հայրերուն աս այլանդակ զրուցուածքին միտքը իմանալ , ևս իրեն կրնամ զրուցել : Ասսարակ ժողովուրդին ընդհանրապէս ուամկական լեզուով Առւրբ Գիրքերը կարդալը՝ իրենց փորձովը գտնուեր է որ Պապական եկեղեցին շատ վնաս կու տայ : Աս բանը միշտ ասանկ եղած է : Թող մէկ մարդ մը Աս-

տուածաշունչը մտադրութեամբ կարդայ, ու շուառվ իր աշուրները պիտի բացուի, ու պիտի տեսնայ թէ ինչպէս անհիմն ու սուտ են ան Հռովմայի եկեղեցին պահանջումները • ու ան եկեղեցին որչափ հեռացած է Շմարտութենէ : Իրաւցընէ շատ վնասակար է Հռովմայի շահուն երբոր ժողովուրդը ընդհանրաբար Սուրբ Գիրքերը կարդայ ու հասկընալու ըլլայ • անոր համար կ'արդիլն :

Ա'ըսեն թէ՝ Սուրբ Գիրքերը գլխաւորաբար եկեղեցին կարդաւորներուն ու վարդապետներուն համար սահմանուած են, ու անոնք միայն պիտի կարդան ու ժողովուրդին պատմեն : Աակայն ասկէ աւելի յայտնի բան մը չկայ որ՝ Աստուած Սուրբ Գիրքերը ժողովողոց գործածութեանը համար սահմանած է : Աեր Փրկիչն զրուցածները ընդհանրապէս պարզ լեզուով խօսուած էին չորս կողմի եղող հասարակ մարդոցը • ու հիմա նոյն խօսքերը պահելու համար միայն դրուելով՝ իրենց նիւթը անանկ փոխուե՞ր է, որ չյարմարի ան նոյն տեսակը մարդոց՝ որոնց առաջ խօսուեցաւ : Ան ժամանակը հասարակ ժողովողոց բոլորովին անվտանգ էր և հիմա բոլորովին վտանգաւոր է :

Կ'որ կտակարանի թուղթերը չէ թէ եպիսկոպոսներուն ու եկեղեցականներուն դրուեր էին, (բաց ՚ի Տիմոթէոսի ու Տիտոսի գրուած թուղթերէն, ) հապա ընդհանուր ժողովողոց : Անոնք անշուշտ հասարակութեան գործածութեանը համար ու ռամլական ձևով գրուեր էին : Յժէ որ մէկի մը նեղութիւն չէ, առաքելական նամակներուն ա-

մէն մէկին գլուխները թող նայի , ու պիտի տես նայ թէ վերը յիշուած երկուքէն ՚ի զատ՝ անոնց մէկն ալ եկեղեցականի գրուած չէ , հապա բոլոր սուրբերուն ու Աստուծոյ ծառաներուն . ու Պիտրոսի իրնները օտարականներու կը դրէ՝ որոնք Ասիայի հինգ գաւառներուն մէջը ցրուած էին : Յովհաննէս առաքեալը կ'ըսէ . “Կը դրեմ ձեզի՝ հայրեր , . . . կը դրեմ ձեզի՝ երիտասարդներ , . . . գրեցի ձեզի տղաքներ” . ( առ Յովհ . թ . 13 , 14 . ) որ կը ցուցընէ թէ ինքը բոլոր աստիճան մարդոց գրած է , ու նաև իր զրուցածները յայտնի բոլորին ունակութեանը յարմար էր , երիտասարդներուն ու պղտի տղոց անգամ : Անոր համար չկընար ասկէ աւելի յայտնի բան մը ըլլալ , թէ ան նամակները սկիզբէն հասարակութեան գործածութեանը համար գրուած էին : Տես որ ան ժամանակը անոնք հասարակ ժողովրդոց ձեռքը յանցնուիլը անվտանգ էր , ինչու համար հիմա ալ միօրինակ անվտանգ չէ : Թէ որ զուրցուելու ըլլայ թէ՝ ան ժամանակը կենդանի թարգմաններ կային որ Քրիստոսի զրուցածներուն ու առաքելոց թուղթերուն միտքը կը բացատրէին , ես կը պատասխանեմ թէ՝ բուն ան գրուած խօսքերը որ առաքեալներուն ձեռօքը ձգուեցաւ , Քրիստոսի ու իր Հոգւով Արբով ներշնչեալ ծառաներուն ըրած իսկ բացատրութիւնն է փրկութեան ճամբուն վրայով՝ ընդհանուր ժողովրդոց խօսւած ու անոնց ընդունակութեանը յարմարցուած : Երբոր Քրիստոս իր չորս կողմի եղող բազմութեանը փըրկութեան ճամբան կը ցուցընէր , ինքը անանկ մութ

ու անհասկընալի բառերով չեր խօսեր՝ որ մէկը հարկաւոր ըլլար իր ետևէն երթալու և իր միտքը ժողովուրդին թարգմանելու : Ու երբոք առաք եալները իրենց թուղթերը ընդհանուր հաւատաց եալներուն դրեցին , չըսին որ անոնք բացատրուին , հապա միայն եկեղեցիներուն մէջը կարդացուին . ( ա Թմէ . Ե . 27 . ) ցուցընելով որ իրենք վստահ էին թէ Քրիստոսի աւետարանին համար ըրած իրենց բացատրութիւնը՝ մաքուր և պարզ լեզուով եղած էր , որ աղէկ հասկընան անոնք՝ որոնց որ գրուած էին :

**Չըսուիր թէ հիմա Աստուծոյ խօսքը հասկընալուն մէջը դժուարութիւններ չկայ , որոնք որ առաքելոց օրերը չկային :** **Լեզուին՝ եղանակներուն՝ ու սովորութիւններուն մէջի տարբերութիւնը՝ Առւրբ Գիրքերուն զանազան տեղերը մեզի մութ կը ցուցընեն , որոնք անշուշտ անոնց յայտնի էին՝ որոնց որ գրուեր էին :** **Ասկայն փրկութեան վերաբերեալ ամէն մէկ բան յայտնի է :** **Ու թէ որ մէկ մարդ մը կամ թէ մարդոց ժողով մը զրուցելու ըլլայ թէ իրենք Աստուծոյ կողմանէ իշխանութիւն առած Աստուածաշունչին թարգմաններն են մեզի համար , կ'աղաքնք անոնց որ իրենց ասանկ մէկ կարգ մը ունենալնուն վկայականները մեզի ցուցուննեն , ու մենք անոնց կը հաւատանք :** **Ապա թէ ոչ մենք մեզի կը քննենք Առւրբ Գիրքերը , համարձակութիւն ունենալով ան խոստումէն՝ որ Յակոբ . ա . 5 համարին մէջը գրուած է . Աթէ որ ձեզմէ մէկը իմաստութենէ պակսած ըլլայ , թող**

ինդրէ Ըստուծմէ՝ որ ամենուն առատապէս կուտայ՝ ու չնախատէր, և անոր պիտի տրուի” : Աւելի կ'ընտրենք լուսոյ ու օգնականութեան համար Ըստուծոյ նայելու իր խօսքերը աղեկ հասկրնալու համար, քան թէ ուբիշ մէկու մը՝ իբրև մէկ անսիսալ թարգմանի մը :

Հիտակը՝ ամենեին մէկ եկեղեցի մը վախնալու չէ Ըստուծոյ խօսքը ընդհանուր հասարակութեան մէջը հրատարակելէն, հապա ան միայն թող վախսայ որ ժողովուրդը խարելով կ'ապրի, ու ինքը դիմում կը մեծցընէ : Ըստուծաշունչը բոլոր իր զօրութիւններովը մաքուր ու սուրբ է . սակայն խարէութիւնը կը յանդիմանէ, կեղծաւորութիւնը կը յայտնէ, ու մթութեան ամպերը կը փարատէ :

Ըստուծոյ անհուն իմաստութեան մէկ գործն էր որ ան Դրուած խօսքը մեզի տրուեցաւ : Ըստուծ մարդկային սրտին խարէութիւնը ու խորին գէշութիւնը աղեկ գիտէր : Ինքը Ճշմարիտ եղած պատմութիւնները բերնէ բերան անցնելով որչափ դիւրութեամբ փոխուիլը, ու նաև մարդկանց յաջորդական ազգին մէջի գտնուող աւանդութեանց անստուգութիւնը աղեկ գիտնալովը, չէր կրնար բուն իր յաւիտենական Ճշմարտութիւնը ասանկ փոփոխութեան վտանգի մէջ ձգել : Ինքը՝ ամեն մարդուն աչքին առջևը եղող, միշտ ապրող, ու ամեն մարդու մօտ գտնուող, հաստատուն ու անփոփոխելի կանոնի մը հարկաւորութիւնը աղեկ գիտէր . անոր համար իր Առւրբ Դիլքերը մեզի տուաւ՝ իբրև ասանկ կանոն մը : “Եաւ յատուկ մէկ իմաստու-

թիւն էր որ անիկայ՝ այսինքն իր Առւրբ Գիրքը՝  
հասարակաց գործածութեանը յարմարեց, ու ոչ  
թէ մութ ու գաղտնի զրուցուածներով կղպած պա-  
հեց՝ որ միայն գիտնականները կարող ըլլային հաս-  
կընալու • քանզի ասանկ ռամկական ձեռվ գրուած՝  
անիկայ միշտ արգելք մը պիտի ըլլայ խարերայ ու  
փառասէր մարդոց : Ա իմա թէ որ մէկ մարդ մը  
մեզի գալու ըլլայ, և ուզէ որ Ճշմարտութիւնը  
մեզի ճանչցընէ, միայն մեզի հարկ է որ անոր զրու-  
ցածները Առւրբ Գրքին հետ բաղդատենք : Ա եր  
մի միայն ապահով կանոնը ան Առւրբ Գիրքն է,  
ու անիկայ Կատուած ամէն մարդուն գործածու-  
թեանը համար տուած է, որ անով բոլոր վար-  
դապետութիւնները գտնանք՝ թէ արդեօք Կա-  
տուծմէ՞ն : Կնոր համար մենք ազատ ենք ամէն  
մարդուն քարոզութիւնը Կատուծոյ Առւրբ Գրքին  
հետ քննելու : Ա եկ Առգւով Արբով ներշնչեալ  
մատենադիր մը Բերիացիք կը գովեր, (Պարք. Ժէ.  
11,) ինչու որ միայն ականջով լսածներնին չեին  
ընդունէր. Պաղսին ու Շիղային զրուցածները ան-  
դամ. հապա ամէն օր Առւրբ Գիրքերը կը քննէին  
գիտնալու թէ անոնց ըսածը անա՞նկ է :

Խսրայէլացիներուն հրամայուեցաւ որ մէկ մար-  
դու մը մտիկ չընեն, որ Կատուծմէ արդէն իրենց  
յայտնուած Ճշմարտութիւններուն դէմ կը խօսի .  
թէ և իր զրուցածները հաստատելու համար հրաշք-  
ներ ալ ընելու ըլլայ : ( ԷՕթին. Ժկ. 1, 2, 3 : )  
Կասանկ ալ մեր պարտաւորութիւնն է որ ամէն մէկ  
Ճշմարտութիւնը Կատուծոյ յայտնութեանը քով

բերենք ու անոր հետ բաղդատենք : Եշխարհի վրայ մէկ իշխան մը չկայ որ իշխանութիւն ունենայ յափրշտակել հասարակ ժողովրդոցմէ աս իրաւունքը և ազատութիւնը որ ունին իրենց լսած վարդապետութիւնները Առւրբ Գրքին հետ բաղդատելու համար : Իրաւցընէ՝ թէ որ երկինքէն հրեշտակ մը մեր առջին երեալու ըլլայ , ու ըսէ թէ ինքը Ըստուծմէ խօսք բերած է մեղի , ան ատենք անգամ մեղի հարկ է որ անիկայ Առւրբ Գրքին հետ բաղդատենք . ու թէ որ անոր դէմ մէկ բան մը կայ , անիկայ մերժենք : Խնչու որ Պօղոս ըսաւ , “Ճիէ որ մենք՝ կամ երկինքէն հրեշտակ մը դայ աւետարանէ ձեղի անկէ ուրիշ՝ որ մենք աւետարանեցինք ձեղի , ‘նզովեալ ըլլայ’” : (Պատղ . առաջ . 8 :)

Պօղոս Տիմոթէոսը կը գովեր Առւրբ Գիրքերը իր մանկութենէն հետէ սորվելու համար , “Որոնք” կ’ըսէ առաքեալը , “կրնան իմաստուն ընել քեզ փրկուելու՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքովը” : Ու նաև կ’ըսէ . “Բոլոր Գիրքը Ըստուծոյ շունչն է . և օգտակար է սորվեցընելու , յանդիմանելու , շիտկելու , ու արդարութեան խրատելու համար . որ Ըստուծոյ մարդը կատարեալ ըլլայ՝ ամէն բարի դործքերու պատրաստուած” : (Ե Տէմ . դ . 15—17 :)

Ու թէ որ Տիմոթէոս իր տղայութեան ժամանակը Առւրբ Գիրքերը կրցաւ սորվել՝ ուրեմն ուրիշներն ալ նոյն տարիքին մէջը կրնան սորվել . ու թէ որ Ըստուծաշունչին ճշմարտութիւնները բաւական պարզ են տղոց համար հասկրնալու՝ ու-

բեմն անոնք ընդհանրաբար բոլոր ժողովրդոց գործածութեանը համար ալ պարզ ու պայծառ են :

Պօղոս Եփեսացոց դ. • 17 համարին մէջը կ'ըսէ թէ՝ «Առէք, չոգիին սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է»: Ասիկայ բոլոր հաւատացեալներուն զուրցուեցաւ • սակայն աս յորդորանքին ի՞նչպէս կրնայ նազանդուիլ, թէ որ ամէնուն ալ հրաման չկայ Աստուծոյ խօսքը ընդունելու : «Ամէն բան փորձեցէք», կ'ըսէ Պօղոս Թեսաղոնիկեցւոց, «բարին ամուլը բռնեցէք»: «Ալիրելիներ՝ ամէն չոգիի ( վարդապետի ) մի հաւատաք • հապա չոգիները փորձեցէք թէ արդեօք Աստուծմի՛ են • ինչու որ աշխարհիս վրայ շատ սուտ մարդարէներ ելած են»: ( տ Յոհ. • դ. • 1 : ) Ասկայն աս բանը մեզի ի՞նչպէս նարաւոր կրնայ ըլլալ, թէ որ ան չռովմայի քարոզիչներուն ամէն մէկ մեզի զրուցածներուն առանց փորձելու հաւատալու ըլլանք :

Բոլոր ճրէից պարտականութիւնն էր՝ առանց խտրութեան օրէնքը իրենց տանը մէջը ունենալը, ու սրտի մոօք անիկայ իրենց զաւկըներուն սորվեցընելը • ( բ Օրէն. • դ. • 7, 9 .) ուրեմն որչափ աւելի հարկաւոր է որ բոլոր Վրիստոնեաները՝ ան աւետարանին փառաւոր ճշմարտութիւնը կարդան ու իրենց զաւկըներուն սորվեցընեն :

Ասկից մէծ հատոր մը կրնայ գրուիլուրիշ շատ պատճառներ ցուցընելով՝ ան չռովմայի եկեղեցիին պահանջմունքները չընդունելու համար : Ասկայն ինչ որ հիմա զուրցուեցաւ՝ թող բոլոր խոհեմ մարդիկ կարդան ու աղէկ խորհին կըռեն, ու


թէ որ ասոնցմով չեն բաւականանար՝ վճիռ մը թող չտան, մինչև որ ասոնցմէ զօրաւոր ճշմարտութիւններ տրուի իրենց :


Ասիկայ գրողը ամենելին չուզեր որ բոլոր աշխարհի մէջ մէկ մարդու մը կամ մէկ ժողովուրդի մը վնաս ընէ : Ո՞ինչև անդամ Հռովմայի եկեղեցին համար ուրիշ բաղձանք չունի՝ հապա որ անոր անդամները իրենց սխալմունքներէն դառնան, ու աւետարանին ամէն մէկ շնորհքով զարդարուին : Հարկ էր աս բաներուն վրայօք խօսիլ, ինչու որ շատերը տղիտութեամբ անանկ պահանջմունքներով խարուած են՝ որոնք բոլորովին սուտ են, ու անանկ բան չկայ . ու նաև անանկ սպառնալիքներով վախցուած են՝ որոնք ամենելին 'ի գործ չեն կրնար դրուիլ : Ուրեմն թող ամէն մարդ առանց վախի ինքը զինքին համար քննէ, ու Աստուծոյ Հոգին բոլորը Յիսուսի ճշմարտութիւնը գիտնալու առաջնորդէ :

## ՎԵՐՅ.









4714

2013

4563